

ՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ Հասարակ 36



Սպարտիկ



ՀԱՅԹԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ



Սյուրբանոսիկ



Սամուիկ

ԳԻՏՈՒԹԻՒՆԸ ԻՆՉՊԵՍ
ԿԸ ՅԱՌԱՋԱՆԱՅ



Գրականոսիկ



Տարգմանիկ

ԵՐԲ ՊԻՏԻ ՏԱՆԻՆՔ

ԳԻՏՈՒԹԵԱՆ

ՅԱՂԹԱՆԱԿԸ...



Մամբ. և Քասեկոսիկ



Բրուսիկ

087-1
Ե - 76



Մանուկիկ



Սպարտիկ



Մանուկիկ



Մանուկիկ



Սպարտիկ



Սպարտիկ

20 JUL 2010

087.1

Ե-26

ՏԱՄԵՐՈՐԴ ՔԱՅԼ



ՄԱՄԼՈՅ ՏԱԿ Է

ՊԱՏԱՆԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

Դ. ՇԱՐՔ — Հասցեներ 37-48

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԱԻԱՆԴԱՎԷՊԵՐ

Հին եգիպտոսի բնակիչները
 Հին եգիպտացիներու հաւատալիքները
 Սկիզբն Սեղծագործութեան
 Հանդերձեալ կեանքն ըստ հին եգիպտացոց
 Պատմութիւն ՐԱՅԻ ԵՒ ԻՍԻՍԻ
 ” ԻՍԻՍԻ ԵՒ ՈՋԻՊԻՍԻ
 եգիպտոսի հին վեհապետները
 Բուրգերը
 Սփինքսի առեղծուածը
 Եւ ուրիշ ասոր եգիպտական պատմուածքներ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԻՄԵԼ:

ՏՊԱՐԱՆ «ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ»

25Շարա Թեվ Նիբ, Գա՛ իրե

1007
3177

ԵՐԲ ՊԻՏԻ ՏԱՆԻՆՔ

ԳԻՏՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ...

0 8. APR 2013

17894
16179



ԵՐԲ ՊԻՏԻ ՏԱՆԻՆՔ ԳԻՏՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ...

Երբ, հազիւ 90 տարիներ առաջ, Միացեալ Նահանգներու ծերակուտական Ժողովին առջեւ տուալարկ բերուեցաւ կառավարական ծախքով հեռագրական հաղորդակցութեան գիծ մը հաստատել Ուաշինկթընի և Պալիթիմորի միջեւ, փորձելու համար Մորսի հնարած հեռագրական նոր մեքենան, գտնուեցան ծերակուտականներ, որոնք խորհելով թէ միայն Աստուծոյ վայել էր մի և

նոյն ատեն մէկէ աւելի տեղեր ներկայ
 գտնուիլ, չուզեցին որ կառավարութիւ-
 նը այնքան խիզախ քայլ մ'առնէ,
 Ուրիշներ սասանայական բան մը կը
 տեսնէին հեռագրին մէջ, սակայն և այն-
 պէս երկար վիճաբանութիւններէ ետք,
 վերջապէս որոշուեցաւ փորձել զայն:

Այնքան անակնկալ էր այս զիւտը
 որ ոչ ոք կ'ակնկալէր որ շատ չանցած
 այնքան մեծ յաջողութիւն պիտի գտնէ
 հեռագրութիւնը: Ոչ ոք կրցաւ գու-
 շակել թէ հեռագրին Ամերիկայի մէջ
 գործածութեան դրուելէն 15 տարիներ
 ետք կարելի պիտի ըլլար ընդծովեայ
 զծերով Անգլիոյ և Միացեալ Նահան-
 գաց մէջ հեռագրական հաղորդակցու-
 թիւն հաստատել, 35 տարիներ չանցած
 նոյնպէս հեռագրական զծերով հեռուէն
 բերանասցի հաղորդակցիլ իրարու հետ
 և կամ 80 տարիներ չանցած անթերով
 խօսակցիլ:

Մարդուն յառաջգիտութեան զա-
 նազան փուլերը ներկայացնող մեր պատ-

մուածքներու այս շարքը կարելի չէր
 աւելի փառաւոր վերջաբանով մը փա-
 կել, քան տալով հետեւեալ պատմու-
 թիւնները, որոնք կը ցուցնեն թէ ի՞նչ-
 պէս վերջին հարիւրամեակի ընթացքին
 մարդ կրցաւ ա՛յնքան մեծ զիւտերով
 հաղորդակցութեան հրաշալի միջոցներ
 ստեղծել և այսպէս հեռաւորութեան
 դժուարութիւններուն ալ յաղթել այն
 աստիճան որ երկրի բոլոր ազգերը կա-
 բենան միեւնոյն ատեն ամէն տեղ իմա-
 նալ զիրենք հետաքրքրող լուրերը:

**

ԱՌՍՁԻՆ 1837 Յուլիս 25ին էր
 ՀՆՌՍԳՐԱԿԱՆ էրբ Անգլիոյ մէջ աշ-
 ՄԵՔԵՆԱՆ խարհիս առաջին հե-
 ռագրական մեքենան
 որպէս յաջող և գործնական գիւտ մը
 հրապարակ իջաւ: Հնարիչն էր Լոնտոն,
 Գիլիզ Գոլէճի բնագիտութեան դասա-
 խօս Չարլըս Հուիթսոն: Հուիթսոն

որպէս երաժշտական գործիքներ պատ-
 րաստող արհեստաւոր մը գործի սկսած
 էր. բայց շատ չանցած օրուան գիտա-
 կան նորութիւններով այնքան հետա-
 քրքրուեցաւ, և ինքնօգնութեամբ այն-
 քան զարգացաւ, որ իր արժանիքները
 Անգլիոյ Արքայական Գիտական Կաճա-
 ուին կոչմէ գնահատուելով, Քինկզ Գո-
 լէճի բնագիտութեան դասախօս անուան-
 ուեցաւ:

Իրմէ առաջ, 18րդ դարուն վեր-
 ջերը, Մօրիսըն անուն Սկովտացի բժիշկ
 մը, և յետոյ Ռօնալտզ մականունան-
 եան Լոնտոնցի մը ելեկտրականութեամբ
 հաղորդակցելու կարելիութեան մասին
 գրած էին:

Հուիթստոն զիտէր այս ամէնը,
 բայց հեռագրական մեքենային մասին
 իր առաջին գործնական թելադրութիւ-
 նը ստացաւ Մատրասի բանակին մէջ
 ծառայող Անգլիացի սպայէ մը, Ուիլեմ
 Փօթըրկիլ Քուք անուն:

1836ին Քուք արձակուրդով Ան-

լիա եկած պահուն, ճամբու վրայ այ-
 ցելեց Հայտէլպէրկի մեծ համալսա-
 րանը, ուր հանդիպեցաւ փոքրիկ գոր-
 ծիքի մը, զոր ելեկտրականութեան վը-
 րայ դասախօսութեանց պահուն կը գոր-
 ծածէին ցուցնելու համար թէ ինչպէս
 ելեկտրականութիւնը անմիջապէս կը
 մագնիսացնէ երկաթի կտորները: Քուք
 սկսաւ խորհիլ թէ ինչու արագ մը ե-
 լեկտրական հոսանք տալով և հո-
 սանքը կասեցնելով կարելի չըլլայ մագ-
 նիսացող երկաթը որպէս հաղորդա-
 զըրութեանց գործիք գործածել:

Անգլիա հասնելուն, օրուան ամէնէն
 հմուտ բնագէտներէն մին փնտուեց ա-
 նոր գաղափարը առնելու համար: Այս-
 պէս Հուիթստոն և Քուք խորհրդակցա-
 բար պատրաստեցին առաջին ելեկտրա-
 կան ազդարար զանգակները, որոնց յա-
 ջորդեց հեռագրական առաջին մեքե-
 նան:

Այսպէս՝ ԳՏ տարիներ առաջ՝ օրուան
 մեծ զիտնականներու և հնարիչներու

ներկայութեան, կատարուեցաւ հեռա-
գրին առաջին փորձը, որ կատարեալ
յաջողութեամբ բանեւումով ամէնուն գնա-
հատութեան արժանացաւ:

Նոյն պահուն Ամերիկայի մէջ,
Հուլիթստոնէն բողովին անկախ, տեղի
ունեցաւ արդի հեռագրական դրութեան
հնարումը: Հնարիչն էր Սամուէլ Մորս
անուն երիտասարդ մը:

Աղքատիկ ծնողաց զաւակ էր Մորս:
Գծագրելու մեծ կարողութեամբ մը օժ-
տուած, կրցեր էր իր դպրոցական ծախ-
քերը նկարչութեամբ հոգալով բաւա-
կան լաւ կրթութիւն մը ստանալ:

Դպրոցը աւարտելուն երկար ատեն
գծագրութեամբ պարապած և հուսկ
յետոյ իր արուեստը կատարելագործելու
համար Անգլիա այցելած էր: Անգլիոյ
մէջ մեծ յաջողութիւններ գտնելէ ետք
որպէս լաւ արուեստագէտ գնահատուած
և Ամերիկա վերագարձած էր: Ամերի-
կայի մէջ այն ատեն դժուար էր գծա-
գրութեամբ ապրուստ մ'ապահովելու:

տի ուշադրութիւնը ուրիշ տեղեր դար-
ձընելով սկսաւ աւելի գործնական միջոց-
ներ վնտուել իր ապրուստը շահելու հա-
մար:

1-2 տարիներ վերջ, 1829ին,
Մորս նորէն Եւրոպա մեկնացաւ, աւելի
մեծ վարպետներու մօտ կատարելագոր-
ծելու համար իր արուեստը որպէս նը-
կարիչ:

Երեք տարիներ ետք, Ամերիկա
վերադառնալու ատեն նաու վրայ կը
հանդիպի Պոսթընէն Տօքթ. Ճէքսընի,
որ նշանաւոր Ֆրանսացի գիտնականի մը
Ամբիրի, փայլուն փորձերը տեսած էր,
և Ամերիկա կը տանէր ելեկտրամագնիս
մը, զոր նաւուն մէջ գտնուողներուն
ցուցադրեց:

Մորս դպրոցական օրերուն ելեկտրո-
կանութեան մասին կարգացած ըլլալով
մեծապէս հետաքրքրուեցաւ այս մեքե-
նայով, և երբ իմացաւ թէ ելեկտրա-
մագնիսի գործածութեամբ ելեկտրական
հոսանք մը կրնար անհաւատալի արու-

գութեամբ ճամբորդել մետաղեայ թե-
լերու վրայ, իսկոյն բացազանչեց « Ու-
րեմն ինչո՞ւ կարելի չըլլայ ելեկտրակա-
նութեամբ լուրեր հաղորդել հեռակայ
վայրերուն»:

Շատ աւելի դիւրին է գաղափար
մը յղանակ քան գործնական բոլոր դժ-
ուարութեանց յաղթելով ի զլուխ հանել
առաջադրեալ ծրագիրը:

Մորս այդ վայկեանէն սկսեալ
քաջուեցաւ իր խցիկը և ամբողջ ժամա-
նակը յատկացուց իր մեքենային մասին
խորհելու և անոր մասերուն մանրամասն
ծրագիրներ պատրաստելու: Ելեկտրա-
կան հաղորդագրութեան մէջ գործած-
ուելիք այբուբենական նշանները գտած
և դասաւորուած էր արդէն երբ ցամաք
հասան:

Ու սկսաւ անվերջ փորձերու շարք
մը, որոնք աւելի քան երեք տարիներ
տեւելէ վերջ յանգեցան բաւական
յաջող, գործնական արդիւնքի մը:

Մորս տակաւին չէր գոհացած ձեռք

բերուած արդիւնքով, և զիշեր ցերեկ
ամէն կարգի զրկանքներ, նոյն իսկ եր-
բեմն անօթութիւն յանձն առած կ'աշ-
խատէր կատարելագործել իր զիւտը:

Այդ նեղ օրերուն Մորս բախան
ունեցաւ ծանօթանալու Ալֆրէտ Վէյլ
անուն հարուստ երիտասարդի մը որ հե-
տաքրքրուելով հեռագրական նորագիւտ
այս մեքենայով իր հօր երկաթէ գոր-
ծարանին մէջ ամէն դիւրութիւն ընծա-
յից անոր:

Նոյն տարին Անգլիոյ մէջ Հուիթըս-
տոնի և Քուքի հեռագրական փորձերը
սկսած էին ամէնուն ուշադրութիւնը
գրաւել: Հետաքրքրուած էր նաեւ Ա-
մերիկեան կառավառութիւնը: Իմացուեր
էր թէ կարգ մը մարդիկ Ամերիկայի մէջ
ալ Հուիթստոնի և Քուքի նման հեռա-
գրական փորձեր կ'ընէին, ուստի կա-
ռավարութիւնը շրջաբերականով մը
խնդրեց որ անհատական աշխատանոց-
ներու մէջ կատարուող փորձերու մասին
տեղեկագիրներ զրկուին իրեն:

Մորս առիթէն օգտուելով իր մեքենային մանրամասն մէկ նկարազրահանը զրկեց զանձային նախարարութեան:

Մինչ այդ իր ընկերոջ հայրը, ըմտիֆըն Վէյլ սկսած էր տարակուսիլ իր տղուն և Մորսի փորձերուն յաջող ելքի մը յանգելուն և զողջալ իր տրամադրած դրամին և շնորհած շիւրութեանց համար: Ամիս մը երկու հազիւ անցեր էին երբ օր մը աշխատաւորներէն մին ներկայանալով իրեն խնդրեց որ հաճի Ալֆրէտի աշխատանոցը այցելել:

Աշխատանոցի դրան առջեւ կը ըսպասէր իր որդին, վառվռուն երիտասարդ մը, որ ուրախութենէն ցատքելով յառաջացաւ, մօտեցաւ իր հօր, ինքզինքը մոռցած զրկեց համբուրեց անոր երեսները, և աղաչեց որ լուր մը, պատգամ մը տայ իրենց պատրաստած և իրարմէ մի քանի մղոն հեռու տեղեր զետեղուած մեքենաներու միջեւ հաղորդադրուելու համար:

Ծեր դատաւորը նստաւ և գրեց, «Ով որ զիտէ աշխատիլ և սպասել երբեք չի կորսնցնել»:

Վէյլ փոխանցեց տրուած պատգամը: Վայրկեան մը և ահա թելին միւս ծայրէն, Մորս հաղորդագրեց լուրին հասած ըլլալը, և ճամբայ ելլելով բերաւ տրուած հաղորդագրութեան պատճէնը:

Փորձը կատարելապէս յաջողած, հեռագրական մեքենան հնարուած էր:

Վեց տարիներ ետք, ահագին զժուարութիւններով, հազիւ կարելի եղաւ երեսփոխանական ժողովի մէջ Յքուէի առաւելութեամբ որոշում մը կայացնել կառավարութեան ծախքով 40 մղոն երկարութեամբ գիծ մը հաստատելու փորձի համար:

Խնդիրը յղուեցաւ ծերակուտական ժողովին, որուն վաւերացումը կ'ուշանար: Վերջապէս բոլորովին յուսահատած, իր բոլոր ունեցած դրամը ըսպառած, Մորս կը պատրաստուէր իր բնակավայրը վերադառնալ երբ անա-

կընկալօրէն՝ բարեկամներէն մենաշնորհ-
ներու ճնօրէնին, Պ. Էլսուըրթի դու-
տորը Աննիյէն իմացաւ ծերակուտա-
կաններու հաւանութեան և Ուաշինկ-
թըն՝ Պալթիմոր գծին հաստատման վե-
րաբերեալ հրամանագրին նախագահին
կողմէ ստորագրուած ըլլալու մասին:

«Երբ այդ հեռագրական զիժը
բացուի առաջին անգամ՝ քեզմէ լուր
մը պիտի հաղորդէ ան» բացադանչեց
Մորս:

Ու այսպէս, հաւատարիմ իր խոստ-
ման, 1844 Մայիս 24ին, երբ բոլոր
աշխատանքը լրացած և առաջին հե-
ռագրական զիժը պատրաստ էր հան-
դիսաւորապէս բացուելու, Ուաշինկթընը
քաղաքապետարանի սրահներէն մէկուն
մէջ, Մորս հանդիսութեամբ ընդունեց
Օր. Էլսուըրթի ձեռքէն զրութիւն մը:

— «Գործն է այս Ամենակալին» —

հեռագրեց զայն Պալթիմոր, ուր առա-
ջին այս պաշտօնական հաղորդագրու-

թիւնը Վէյլի կողմէ ստացուելով վերս-
տին Ուաշինկթըն փոխանցուեցաւ,
զրեթէ միաժամանակ պաշտօնապէս
յայտարարելով Ամերիկայի մէջ առա-
ջին հեռագրական գծին բացումը:

*
*

Այդ թուականէն հազիւ 14 տա-
րիներ անցած էին երբ բոլոր քաղաքա-
կիրթ երկիրները հեռագրական թելե-
րու ցանցով մը պատուած, և ամէն
կողմ ամէն դասակարգի մարդիկ սկսած
էին օգտուիլ այս մեծ գիւտէն:

Ու ահա տարիներ շարունակ ահագին
դժուարութիւններով յառաջ տարուած
գո՛ծ Իրն ալ ի գլուխ հանուելով, Ան-
զլիոյ և Ամերիկայի մէջ հեռագրական
հաղորդակցութիւն հաստատուեցաւ, չը-
նորհիւ ընդծովեայ հսկայ հեռագրա-
կան պարաններու, որոնց շինութիւնն ու
Ատլանտեանի մէկ եզերքէն միւսը հա-
րիւրաւոր ու երբեմն հազարաւոր ոտք խոր

ծովու մէջ գետեղուիլը մարդուն հան-
ճարին մեծագոյն ստեղծագործութիւն-
ներէն մին կրնայ նկատուիլ:

1866ին ձեռնարկուեցաւ ուրիշ և
աւելի մեծ հաղորդագրութեան գիծ մը
հաստատել դէպի Արևելեան երկիրներ:
Ու այսօր, հեռագրական գծերու ընդ-
ծովեայ այս թեւերը երկրին բոլոր մա-
սերուն միջեւ անմիջական հաղորդակ-
ցութիւն ստեղծելով եղան քաղաքա-
կրթութեամբ մարդուն կեանքի պայմանները
դիւրացնող ամէնէն մեծ սատարներէն
մին:

* *

«Եթէ կարելի է ինձ խուլ համ-
րերուն խօսիլ սորվեցնել, կարելի է
նաեւ երկաթն ալ խօսիլ տալ» ըսաւ
օր մը Աղեքսանդր Կրահամ Պէլ ու ժը-
նաւ հեռախօսը:

Պէլ Ամերիկայի Պոսթըն քաղաքին
մէջ զպրոց մ'ունէր, ուր հետեւելով իր

հօր մէկ գիւտին, ի ծնէ խուլ համ-
րերուն խօսիլ կը սորվեցնէր:

Հայրը նշանաւոր Սկովտացի մըն
էր, և սորվեցուցած էր իրեն թէ ի՛նչ
պէս կարելի էր, ի ծնէ խուլերուն խօսիլ
սորվեցնել պարզապէս մարդոց խօսելու
ատեն բերանի, շրթունքներու, կոկորդի
և լեզուին ըրած շարժումները օրինակել
տալով անոնց:

Հօրմէն ուսած բոլոր այս բաները
այնքան հետաքրքրած էին փոքրիկն Ա-
ղեքսանդրը, որ 14 տարեկան հասակին
օգտուելով ձայնի արտադրութեան ե-
ղանակին մասին իր հօրմէն սորված
բաներէն, պզտիկ խաղալիք մը շինեց,
այնպէս մը կազմուած որ սեղմուելուն
մամա՛ կը պոռար:

Հօրը մահէն յետոյ Պէլին ի բնէ
խուլ համրերու համար բացած զպրոցը
այնքան յաջող և շահաւէտ հաստատու-
թիւն մ'եղաւ, որ մարդ կը զարմանայ
թէ ի՛նչու իր դորձը ձգելով Անգ-
լիա ճամբորդեց, ելեկտրանութեան

1007
3117
L11C

մասին ուսումնասիրութիւններ ընելու:

Անպիտոյ մէջ Պէլ ծանօթացաւ Չարլս Հուիթստոնի հետ, որուն հնարած հեռագրական գործիքը մեծապէս հետաքրքրեց Վինքը:

Անգամ մը, Գերմանիոյ մէջ տեսաւ փոքրիկ ելեկտրական գործիք մը ուր ելեկտրականութեամբ մագնիսացուած մետաղ երկժանի մը, առանց ուռէ բանի զարնուելու թեթեւ ձայն մը կուտար:

Հեռագրական մեքենան ու այս վերջին նորութիւնը տեսնելով, Պէլ սկսաւ խորհիլ թէ ինչու կերպով մը կարելի չըլլայ փոխանակ կէտ գծերով լուրեր հաղորդելու, ձայնական հազար-դակցութեան միջոց մը ստեղծել, եւ կամ կերպով մը ելեկտրականութեամբ երգեհոնի մը նուագուիլը շատ հեռուները լսել տալ:

Պէլ եւրոպա մի քանի տարիներ անցընելէ ետք, գրամական նեղութեան պատճառով արպուած Պասթըն վերադարձաւ, ու նորէն սկսաւ իր հին գոր-

ծին: Եւտով հին աշակերտները ժողովուեցան: Ետտ մը նոր աշակերտներ ալ ունեցաւ Ամերիկայի տարբեր քաղաքներէն: Բայց հակառակ որ ամբողջ օրը զինք զբաղցնելու բաւարար և խիստ շահաւետ գործ մ'ունէր, երբեք չկրցաւ մետաղին երգել տալու իր յղացումը մտքէն հանել:

Վերջապէս յաջողեցաւ իր աշակերտներէն երկուքին ծնողքը հետաքրքրել իր գաղտնիքով, ու ասոնց օժանդակութեան վտահելով, դպրոցը գոցեց իր ամբողջ ժամանակը յատկացընելու համար հնչուն հեռագրի մը պատրաստութեան:

Անցան երկար տարիներ, որոնց ընթացքին Պէլ անընդհատ կ'աշխատէր իրականացնել իր փափաքը, առանց երբեք յուսահատելու ամէն օր հանդիպած զանազան դժուարութիւններէն:

Անգամ մը Ուաթսըն անունով օգնական մ'ունեցաւ: Ելեկտրական նորութեանց հետեւող երիտասարդ ու-

աննող մըն էր Ուսթսըն, և իր բարձր պարագոյ ժամերը կը յատկացնէր անոր օգնելու: Որպէս աշխատանոց կը գործածէին երկու սենեակներ, մեծ շէնքը՝ մը գետնայարկին և ձեղնայարկին վրայ: Ելեկտրական թել մը կար հաստատուած այս երկու սենեակներու միջև: Փորձերը կը կատարուէին այս թելին վրայ: Հաղարաւոր փորձեր եղած և ամէնն ալ ձախողած էին երբ 1876 Մարտ 10ին նոր կազմուած մի քանի գործիքներու պատահական մէկ համադրութեամբ կարելի եղաւ ձեղնատան ելեկտրական սարքուածքին վրայ ձայն արտադրել: Պէլ անմիջապէս վար վազելով հարցուց թէ ի՞նչ էր իր ըրած վերջին փորձը, պատուիրեց որ մեքենաներուն չդպի, որպէսզի կարելի ըլլայ այդ ձայնը արտադրող ուժը գտնել:

Այս վերջին պատահարին պատճառները ուսումնասիրելու համար քառասուն շաբաթներ աշխատեցաւ ան:

Արդեւնքը եղաւ հնարումը առաջին հեռախօսին:

Հեռախօսը հնարուած էր, բայց ոչ ոք կը հետաքրքրուէր այս նոր գիւտով: Եւ զուցէ որպէս գիտական պարզ խաղալիք մը աննշմար մոռցուէր, եթէ պարագաներու երջանիկ զուգահիւսութեամբ մը հանրութեան ուշադրութիւնը չգրաւէր ան:

Այդ տարին, Սեբրիկայի անկախութեան 100րդ տարեդարձին առիթով, Յիլատէլֆիայի մէջ կազմակերպուած էր հարիւրամեայ մեծ ցուցահանդէս: Պէլի բարեկամներէն պր. Հըրպըրտ կարողացաւ ցուցահանդէսի շրջափակին աննշան մէկ անկիւնը, սանդուխի մը ներքեւ փոքրիկ սեղան մը վարձել հեռախօսը ցուցադրելու համար: Հրաշալի մեքենան վեց շաբաթներ մնաց հոն, առանց ոեւէ մէկուն մասնաւոր ուշադրութիւնը գրաւելու: Վերջապէս օր մը իրիկուան մօտ ցուցադրուած առարկա-

ները քննող յանձնախումբին անդամները մօտեցան հոն ուր 40 օրէ ի վեր Պէլ կ'սպասէր իր հեռախօսը ցուցադրելու: Ժամը երեկոյեան եօթն էր: Ամէնն ալ յոգնած, անհամբերութեամբ տաղաւարէ տաղաւար կը շրջէին, առանց ուշադրութիւն ընծայելու հոն գտնուող առարկաներուն:

Խումբը մօտեցաւ Պէլի սեղանին: Անդամներէն մին վերցուց հեռախօսին ընդունարանը, նայեցաւ, և նոյն իսկ առանց իր սկանջին տանելու ետ սեղանին վրայ ձգեց զայն: Խումբը ետ դարձաւ: Հեռախօսը մոռայութեան դատապարտուած էր, պարզ յիշատակութեան մ'իսկ պիտի չարժանանար եթէ անակնկալ մը ամէն ինչ վերի վայր չըջէր:

Այդ պահուն ատճից կ'անցնէր Պրազիլիոյ վեհապետը, Դոմ Պետրօ, որ թագուհին և իր հետեւորդները ձրգելով արագ քայլերով մօտեցաւ Պէլին, և սիրալիբ բարեւեց զայն: Տարիներ

առաջ, Պոսթընի մէջ Պէլի համբերուն դպրոցը այցելած, անոր գործով հետաքրքրուած և մեծ համարում մը ունեցած էր անոր հանդէպ:

Դոմ Պետրօ հարցուց Պէլին թէ ինչ գործ ունէր հոն: Պէլ ընդունարաններէն մին տուաւ անոր և բացատրեց մեքենային նպատակը: Թագաւորը ընդունարանը մօտեցուց սկանջին: Մինչ այդ դատող յանձնախումբին անդամները ժողվուած էին իրենց շուրջը: Պէլ վաղեց գնաց թեկին միւս ծայրը, ու հոն շատ ցած ձայնով մը սկսաւ խօսիլ ձեռքի մեքենային:

«Աստուած իմ, երկաթը կը խօսի» բացազանչեց Դոմ Պետրօ:

Հեռախօսին օրը ծագած էր: Դատաւորները ամէնն ալ մնացին հոն մինչեւ ժամը տասը, շարունակ փորձելով նորաղիւտ հնարքը:

Յ շաբաթներ հոն աննշմար մնացած այդ առաջին հեռախօսը վերցուեցաւ իր մութ, անշուք անկիւնէն և

զետեղուեցաւ դատաւորներու մեծ տա-
ղաւարին մէջ, որպէսզի ամէն ոք կա-
րենայ տեսնել այդ մեծ հրաշալիքը:

*
**

ԷՏԻՍՐՆ ԵՒ ԻՐ
ՉԱՅՆԱԳԻՐ
ՄԵՔԵՆԱՆ

Հեռագիրին յա-
ջորդեց է տիւրնի
ձայնագիր մեքենան
ինքնին հրաշալիք

մ'ալ այդ, որուն միջոցաւ կարելի է
մարդկային բարբառը յաւէտ կենդանի
պահել և վերարտադրել զայն այնպէս
ինչպէս առաջին անգամ արտասանուած
է :

Թէ ինչպէս այդ անուս, խուլ ե-
րիտասարդը ինքնօգնութեամբ զարգա-
նալով կատարելագործեց հեռագիրը,
հնարեց ձայնագրական մեքենան, եզաւ
ելեկտրական լուսաւորութեան հայրը և
հաղարէ աւելի ուրիշ զիւտերով ճոխա-
ցուց մարդուն ժառանգութիւնը, ուրիշ

պատմութիւն մըն է, այնքան ընդարձակ
որքան հետաքրքրական, որ կ'արժէ կար-
գալ մեր առանձին հատորներով: (*)

ԱՆԹԵԼԸ

Ժամանակի ընթաց-
քին ուշադիր զիտ-
նականներ նկատե-

ցին թէ ելեկտրա հաղնիսական ալիքները
անհրաժեշտօրէն մետաղեայ թելի մը
կապուած չէին տեղէ տեղ փոխանցուե-
լու համար: Ընդհակառակն, լոյսի և
ձայնի անթափանց շատ մը բաներ տեղի
կուտային անոր շարժման առջեւ, այս-
պէս առանց թելի հեռագրութեան և
հեռախօսելու սքանչելի հնարաւորու-
թիւնը բանալով մարդոց առջեւ:

(*) Տես «Էսիսըն՝ իր կեանքը եւ գիտե-
րը», Պասանիին Գրադարանը հասորներ 16-17
հրատարակութիւն Սանսկ-Մետրո Կ Տպագրա-
սան :

Իրլանտացի մօր և իտալացի հօր մը
զաւկին, Գիկլէէէմօ Մարքոնիի, կը պար-
տինք այն մեծ երախտիքը զոր պէտք է
ունենանք անթելի հնարիչին հանդէպ:

Մարքոնի հազիւ ՁԱ տարեկան էր
երբ սկսաւ Իտալիա, Պոլոնիայի ար-
ւարձաններէն մէկուն մէջ, հօր աւարա-
նոցին պարտէզին, անթելով հաղորդա-
զըրութեան իր առաջին փորձերը:

Նախապէս հազիւ թէ մի քանի
կանգնաչափ հեռաւորութենէ մը կըը-
ցաւ առանց թելի հեռագրել: Քիչ յե-
տոյ մէկ սենեակէն միւսը և ապա փո-
զոցին մէկ կողմէն միւսը կըցաւ իր
ընդունարաններն ու հաղորդիչները մի-
ջոցին մէջ առանց թելի ընթացող ե-
լեկտրամագնիսական հոսանքով մը կա-
պել իրարու:

Իր անթել մեքենաներուն մասերը
շատ կը նմանէին հեռագրական այլևս
սովորական դարձած մեքենաներու մա-
սերուն, և իր գոյծածէր Մորսի կէտ
զլծ ալուրեհնալան բանալի: Նորու-

թիւնը այս մասերը համադրելու և այս-
պէս ստացուած արդիւնքին մէջ կը
կայանար:

1896ին Մարքոնի Անգլիա երթա-
լով ստացաւ իր առաջին մենաշնորհը
անթել հեռագրական մեքենային: Անգ-
լիոյ թղթատարական իշխանութիւննե-
րը մեծ հետաքրքրութեամբ հետեւե-
ցան երիտասարդ հնարիչին զիւտերուն
և ամէն դիւրութիւն ընծայեցին անոր:

Երկու տարի չանցած կարելի եղաւ
ծով ւն բացերը երթեւեկող նաւերէն
անթելով լուր առնել:

1903ին Ամերիկայի և Անգլիոյ մի-
ջեւ հաստատուեցաւ անթել հեռագրա-
կան կանոնաւոր սպասարկութիւն:

Այսօր մէկ երկու երկվայրկեանի
միջոցին կարելի է լուր մը հաղորդել
աշխարհիս ամէնէն հեռու վայրերը:

Յետոյ եկաւ անթել հեռախօսը,
Նորութիւն մը, մեր օրերուն, որ մեր
ամէնուն ծանօթ հրաշալիք մըն է:

Այս գիւտերուն շնորհիւ ստեղծուեցաւ բոլոր ազգերու միջև աւելի մտերմական յարաբերութեան կարելիութիւն մը, որուն անտեսանելի կապերը երկրի բոլոր բնակիչները իրարու հաղորդակից ընելով կը մտտեցնեն այն օրը երբ չէ թէ միայն հրեշտակները այլ եւ մենք, մարդկային արարածներս ալ, մեր դարաւոր երկպարակութեանց վերջալոյսին, պիտի երգենք. —

(«Խաղաղութիւն յերկրի...»)

* * *

Գիտական մեծ գիւտերուն ծագումն ու զարգացումը ուրուադժող սրտամութիւններու մեր այս շարքը, իր նպատակին ծառայած պիտի ըլլայ եթէ հայ պատանին, անոնց ընթերցումով, աւելի մտէն շահադրգոտի իր նախնիքներէն և ընկեր արարածներէն իր

հանգստեան և զարգացման նուիրուած բոլոր այս հարստութեանց արժէքով, և եթէ ինքն ալ, իր կարգին, փափաք մ'ունենայ փոխարինելու իր ընդունած բոլոր այս բարիքները, աշխատելով որ իր կեանքով աւելի ճոխանայ մարդկային այն հարստութիւնը զոր ինք պիտի փոխանցէ իր յաջորդներուն:

— Վ. Ե Ր Ջ —

Մ Ա Տ Ե Ն Ա Շ Ա Ր « Ա Ր Ա Ք Ս »

Աղեֆանդրիա, Արամ Սեփանեան սպագրասան
հրատարակութիւններէն «Մատենաւար Արամ» ի հա-
տընետուն համար կարելի է գիտել նաեւ մեր հասցէին:
25 Շարա Թեյֆիֆ Գահիրէ

« Ազգային գրադարան »



NL0275371

« ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

1. Էսմիսոս եւ Ապողոն
2. Աֆսիոնոն
3. ԹԵԱՆՈՐ Զին
4. Պահոմ
5. Պանսորա
6. Եղիա եւ ուրիշ Պասմուածքներ
7. Միսա
8. Անետուած Կայծր
9. Սմայկ
10. Մարդիկ ինչո՞վ կ'ապրին
11. Օկիրր
12. ԹԵՏԵՈՒ եւ Լաբիւրինթոսի Վիշապը
13. Լինչի Արարատի վերելքը
14. Էվերեսթ ինչպէս կը փորձեն մագլցիլ
15. Հայաստան 2330 տարի առաջ
16. Էտիարն — իր կեանքը եւ գիւտերը
17. " " "
18. Արեւանք դեպի հիւսիւսային Բեւեռ
19. Պիգարո եւ Ինքայի գանձերը
20. Ուղեւորութիւններ Ափրիկէի մէջ
21. Հասան, ձննդուկ եւ Խուլ Խաչիկ
22. Վարդան Փիլիկ կամ Երազի մը Գիրք
23. Վահագ
24. Սասան Ծոեր

.....

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ, չորրորդ շարք, հասու
 36 - 48, մամլոյ սակ են եւ կը հրատարակուին չոր
 դարբար: Փնտռել Գրավահաններու եւ Յարիչներու
 Հասք ձեռնէ 1 Ե.Գ.

ԿԱՆՆԻԿ Բաժանորդագրութիւն 12 թիւը 10 Ե.Գ
 Արտատպման 12 թիւը 10 Յրանգ կամ 50 սկնք

Հասցէ՝
 "SAHAG - MESROB," PRESS
 25, Sharia Tewfik, Cairo - Egypt.